

ՅԱԻԻՏԵՆԱԿԱՆ ՄԱՏԵԱՆԸ

Աստուածաշունչի հայերէն տպագրութեան 300-ամեակը առիթ մը կընծայէ մեղի անդրադառնալու այս մեծ եւ անզուգական Մատեանին, որ Հոգօր կերպով ներդորած է եւ կը ներդորձէ տակաւին մարդկային մշակութի վրայ: Յաւտեանականորէն երիտասարդ այս սրբազն Մատեանէն կը ծփան ալիքները լոյսի ճշմարտութեան, իմաստութեան, կեանքի եւ գորութեան: Ս. Գիրքը, «Թագուհին տիեզերական գրականութեան»: Հմանցող, չմաշող եւ միշտ աւելի գեղեցկացող յաւիտեանական Մատեանն է, որ իր ճառակայթները կը սփռէ աշխարհի ամբողջ տարածութեան:

Ս. Գիրքը այսօր զարձած է տիեզերական Մատեան մը, որ կը կարդացուի բոլոր ժողովուրգներու կողմէ: Աշխարհի վրայ չկայ գիրք մը որ անքան տարածուած ըլլայա որբան ան, որ թարգմանուած է աւելի քան 400 լեզուներու:

Ս. Գիրքը Հին եւ Նոր Կտակարաններու տմբողջութիւնն է, գրուած Ս. Հոգիի ներշնչումով: Խոչ որ Ս. Գիրքը կը զառորոշէ տիեզերական գրականութեան միւս բոլոր գրքերէն եւ իրեն սրբազն նկարագիր եւ մասնաւոր հեղինակութիւն կու տայ, այն է՝ թէ ան գրուած է աստուածային ներշնչումով: Ս. Գիրքը ամբողջութեամբ ներշնչեալ մատեան մըն է: «Աստուածային գրականութիւն» բատ Տերտուղիանոսի, «Աստուածային մատեանադարձան» բատ Յերոնիմոսի: 1

Ս. Գիրքը Աստուածոյ խօսքն է ուղղուած մարդոց: Ս. Գրքի նկատմամբ եղած այս վասահութիւնը նկեղեցին ժառանիցեց իսրայէլի ժողովուրգուէն, Սինակոկէն, որոնց քոյք կար այս հաւաաքը անյիշատակ ժամա-

նակներէ ի վեր: Հրեայ ժողովուրգը գիտէր թէ ինք ընտրեալ ժողովուրգ մըն էր Աստուածոյ կողմէ, թէ Աւելա մը դոյցութիւն ոււնէր Աստուածոյ եւ իր միջեւ, իր ամրողջ պատմութիւնը կը Ֆոնէր աստուածային ծրագրին մէջ, փրկութեան պատմութեան մէջ: Արդ, բնական չէ՞ր որ այս Մատեանը ուր արձանագրուած էր Աստուածոյ յայտնութիւնը՝ ներշնչեալ ըլլայար: Նոյնինքն Աստուած չէ՞ր որ յայտնեց ինքինքն Արքահամբի, իսահակի եւ Յակոբի. Մովսէսի չհրահանդէ՞ց զրել իր խօսքերը եւ հաստատել Օրէնքը: Նոյնը չեղա՞ւ Մարդարէներուն (Երեմ. Ա. 9): Այս համոզումը այնքան զարդացաւ հրէից մօտ որ առաջին գարու հրեայ պատմաբան Յովսէփոս կ'րսէ թէ Ս. Գրոց հեղինակները գրած են «Աստուածոյ ներշնչումով»:

Այսուհետեւ նոյն ձեւով նկեղեցին ընդունեց: Յիսուսի եւ Առաքեալներու շըրթունքին վրայ բազմաթիւ բանաձեւեր կան, ուր նոյն հաւաաքը կը հաստատուի: Աստուած է որ խօսած է Մովսէսին (Մարկ. ԺԲ. 26, Յովհ. Թ. 29, Գործք կ. 44, Հոռիմ. Թ. 15), ինքն է որ արտայայտուած է Մարդարէներով (Ղուկ. Ա. 15, Դ. 25): Նշանակալից է Առաքեալին խօսքը: «Աստուած բաւա» (Բ. Կորնթ. Դ. 16):

Կը հաւատանք ուրեմն որ Ս. Գիրքը ամբողջապէս Աստուածոյ խօսքն է: ասիկա քրիստոնէական մէր անխարտակէի հաւատքն է: Միւս կողմէ, ան մարդոց կողմէ գրուած կամ խմբագրուած Մատեան մըն է: Ասոնք Ս. Գրոց երկու երեսներն են, ուրոնցմէ մին միւսին պէտք չէ զոհել:

Սրբազն գրքերը կը պարունակէն Աստուածոյ խօսքը: Մասնաց աստուածային ծաղման համոզումը այնքան ամուր եղած է հաւատացեալներու դիտակցութեան մէջ, որ

երբէք չեն մտածած զայն ապացուցանել: Նոր Կտակարանի մէջ բազում համարներ ունինք, ուր կը խօսուի Ս. Գրոց ներշնչականութեան մասին; Սակայն ունինք մասաւանդ, երկու համարներ, որոնք շատ լաւ կամփուին Ս. Գրոց ներշնչականութիւնը: «Բանդի ոչ եթէ բատ կամաց մարդկան տրաւաւ մարդարկութիւն երբէք, այլ է Հոգույն Սրբոյ կրեալ խօսեցան մարդկէ յԱստուծոյ» (Բ. Գետ. Ա. 21): «Ամենայն գիրք Աստուծածունչը եւ օդտակարք ի վարդապետութիւն են եւ ի բանդիմանութիւն եւ բողոքութիւն եւ ի խրատ արդարութեան» (Բ. Տիմ. Գ. 16): Ու այսուհետեւ Եկեղեցն չէ զարդած զայն կրկնելի եւ ուսուցաներէ իր համբերու եւ աստուծածարաններու բերնով:

Ս. Գիրքը ներշնչեալ Մատեան մըն է, որուած եւ կաղուուած մարդոց կողմէ: Գրոյ Հեղինակը Ս. Հոգույն զործիքն է, կը դիմ թելազորուելով Ս. Հոգիէն: Գործիք մը ստիայն ար կը պահէ իր ամբողջական գիտակցութիւնը, անճնականութիւնն ու աղառութիւնը: լոկ կրտուրական եւ կոյր զործիք մը չէ: Գրողը միայն սասացող եւ դիմող մը չէ, առ նաև աղոթուութիւնը ներշնչումը պէտք չէ հասկնալ իր մէքենական եւ նեխմական իմաստով: Աստուծած ճշմարտութիւնը չի թափեր մարդու մտքին մէջ, ինչպէս առ հեղուակը կը թափուի ամանին մէջ: Խնչակա որ դրաբէտը եւ արուեստագէտը ճիր կ'ընեն, կը յոգնին, կ'աշխատին գեղարուեստական զործ մը յառաջ բերելու համար, այնպէս ար Ս. Գրքի Հեղինակներ աշխատած են ճշմարտութիւն մը եւ կրծական լոյր մը գտնելու համար: Օրինակ, Ցննդոց գրքի Հեղինակը երկար տոնեն մտածեց թէ ինչպէ՞ս կ'ըլլայ որ չարիք կայ այս աշխարհին մէջ: ինչպէ՞ս տառապանքը մուտք գործեց այս աշխարհ, ինչպէ՞ս ընտանեկան գժրախտութիւններ մտաւք գործեցին աշխարհ: սերունդներ խորհեցան այս ինդրի մասին, աշխատեցան զայն լուծել ու որ մը յանկարծ անոնցմէ մին ստացաւ աստ-

ածային լոյսն ու յայտնութիւնը, այլ խօսքով՝ ներշնչումը եւ իրեն յայտնուեցաւ ըստ կրթինական կամ աղամական մեղքի խորհուրդը:

Ս. Գրոց մէջ մարդկայինը եւ աստուծայինը կը միանան այն աստիճան, այնքան նեղ կերպով, որ կարելի չէ յատակ բաժան նումը ընել երկուքին: առանց չփոխուելու աստուծայինը եւ մարդկայինը կը միատեղուին եւ կը միանան: Այնպէս որ դործը Ս. Գիրքը կու զայ ամբողջապէս Աստուծմէ եւ ամբողջապէս մարդէն, իւրաքանչիւրը ամբողջապէս հեղինակ է ամբողջ Ս. Գրքին:

Ս. Գրոց ներշնչականութիւնը լաւ հասկնալու համար անհրաժեշտ է նկատի առնել գրողը եւ անոր ընկերային պայմանները: Արբարեւ ներշնչեալ հեղինակը մաս կը կազմի ընկերութեան մը, որ իր մէջ կը մտածէ եւ կը զործէ: Կապրի միջավայրի մը մէջ որ իր ըմբռնումները ունի: Խրաքանչիւր գարաշընան իր հետքը կը թողու: Ս. Գրքին մէջ է իթէ Աստուծած որոշած է իր պատգամները մարդուն ուղղել, Յայտնութիւնը պէտք է պատշաճի մարդկային զարգացման յաջորդական հանգրուաններուն:

Ս. Գրոց մէջ մարդկայինը, այսինքն սրբազն հեղինակին նկարագիրը, խառնրնելածքը, կեանքի պայմանները, ժամանակը, դրաւուր եւ բերանացի աղբեւրները զոր օգտագործեց, արտայայտութեան կերպերը, գրական սեսերը եւային նկատի պէտք է առնել: Այնպէս օրինակ, ամեղերքի արգի ըմբռնումը նոյնը չէ եւ կը ամբարեք հինգերու ըմբռնումէն: Հըրէից գիտական ըմբռնումները նախնական են ու Ծննդոց գրքի հեղինակներ ինքինքնին կ'արտայայտեն զիտական պարզ ձևերով: Արբազն հեղինակը հոն յաւիտենական ճշմարտութիւնները կը յայտարարէ ընկերութեան մը, իր երկրին եւ իր գարաշընանին, առանց որուն զինք պիտի չկարենային հասկնալ իր ժամանակակիցները: Աստուծածային ճշմար-

տութիւնները յայտնելու համար հեղինակը նկատի կ'առնէ իր ժամանակին ընդունուած դիսական տեսութիւնները եւ սահմանափակումները:

Աստուած ինքինք կը յայտնէ ընկերութեան մը մէջ, եւ միջազարի մը մէջ: Ուրեմն գծուար չէ մեզի հասկնալ թէ ինչո՞ւ Աստուած սրբազն հեղինակներուն չառաջարկեց ամրողական եւ կատարեալ դիսական դրութիւն մը: Ծննդոց գերեզ եթէ ուրիշ վայրի մը, մշակոյթի ուրիշ հանգրուանի մը մէջ գրուած ըլլար, ասեղազագործութեան պատմութիւնը հիմնական նոյն ճշշմարտութիւնները պիտի պարունակէր, բայց տարբեր ոճով մը: օրինակ, պիտի խօսուէր աթօններու մասին: Ուրեմն մեզի համար յստակ եւ որոշ է թէ սրբազն հեղինակներու նպատակն է տալ կրօնական ճշմարտութիւնները ոճով մը: օրինակ պիտի խօսուէր աթօններու մասին: Ուրեմն մեզի համար յստակ եւ որոշ է թէ սրբազն հեղինակներու նպատակն է տալ կրօնական ճշմարտութիւնները ուսուցուած: Ա. Գրոց դիսական կարգ մը անձրդութիւնները շատ մտանուած էին ժթ. դարու հաւատացեալները, երբ Ս. Գրոց աւանդական մեկնարանութիւնը շփում ունեցաւ բնական դիսութեանց հետ, որոնք հըսկայաքայլ յառաջիմութիւններ կ'արձանագրէին: Բայց այսօր այլեւ չ'յարուցուիր Ս. Գրոց եւ Գիտութիւն հարցը: Ս. Գրոց մէջ դիսական ուսուցուած չկայ, ան չի յաւակնիր դիսութիւն ուսուցանել: Երբ մէկը դիսական մեւով կը մօտենայ Ս. Գրոց, այդպիսին չեղած կ'ըլլայ Ս. Գրոց նպատակն:

Ճիշդ է թէ Ս. Գրոց մէջ կը հանդիպինք պատմական անցութեանց, բայց Ս. Գրոց հին հեղինակներէն կարելի չէր պահանջնել որ գործադրէին ի. դարու պատմական դիսութիւններու թէքնիքը: Անոնք գործածած են սեմական, արեւելեան հին մեթոսները պատմութեան մէջ: Աւետարանները, օրինակ, կենսագրութիւններ չեն բարի այսօրուան իմաստով: Ս. Գրոցը կը պարունակէ պատմութիւն, բայց ինքը պատմութեան գիրք մը չէ: Պատմութիւնը միայն միջոց մըն է Ս. Գրոց հեղինակներուն հա-

մար՝ ցոյց տալու Աստուածոյ ծրագիրը եւ տնօրինութիւնները:

Երբ կը խօսուէր Ս. Գրոց ներշնչականութեան մասին, պէտք է նկատի առնել հետեւալ պարագան: Բարբական աւանդութեան մը համաձայն Ս. Գրոցի բնագիրները վերադրուած էին փոքր թիւով հեղինակներու: Մովսէս նկատուած էր հեղինակը ամրողջ Հնդամատեանին, Դաւիթ⁸ Սաղմոսներու եւ Սողոմոն՝ Խմաստութեան գիրքերուն: Նոյնպէս Եսայիի, Երեմիայի, Եղեկէլի կը վերագրէին ամրողութիւնը իրենց անունով մեզի հասած կանոնական գրքերուն: Սակայն Ս. Գրոց արդի քննադատութիւնը երկար աշխատանքներէ ետք փաստացի կերպով ցոյց տուաւ որ ոչ թէ մի քանի, այլ բազմաթիւ անձներ աշխատած են Ս. Գրոց իմբրագրութեան մէջ: Ս. Գրոցը սերունդներու գործ է: Ալուսց ուրանալու եսայիի մը մեծութիւնը եւ հանճարը, իր անունով մեզի հասած գրքի կազմութեան մէջ բաժին ունին նաեւ անանուն ուրիշ հեղինակները: Նոյնն է պարագան Հնդամատեանին, Խմաստութեան գիրքերուն եւ Սաղմոսներուն:

Գիրք մը դրելու կամ խմբագրելու համար Աստուած օգտագործեց բաղմաթիւ հեղինակներ, բոլորն ալ ներշնչուած Ս. Հոգիէն: Տակաւին ո՛չ միայն գրող հեղինակներ ներշնչուած են, այլ անոնք որ մասնակցած են Ս. Գրոց կազմութեան եւ կարգաւորութեան: Ս. Գրոց կազմութիւնը կը նմանի գեղեցիկ տաճարի մը, որուն կառուցման մէջ ոչ միայն ճարտարապետը դեր ունի, այլ ամենէն յետին գործաւորն անզամ: Ճիշդ է թէ մեծագոյն բաժինը կ'իմայ ճարտարապետին, բայց բոլոր աշխատաւորներն ալ իրենց որոշ բաժինը ունեցած են տաճարի կառուցման մէջ:

Նկատողութեան առնուելիք ուրիշ կէտ մին ալ այն է թէ ոչ թէ Ս. Գրոց այսինչ կամ այնինչ մասը ներշնչեալ է, այլ՝ ամրողջ Ս. Գրոցը. ներշնչականութիւնը կը տաճառուէր Ս. Գրոց ամրողութեան վրայ:

Միայն պիտի ըլլար Ս. Գրքէն վեցնել կարդ մը գրքեր կամ համարներ ու զանոնք չեշտել ամի՞ աստիճան՝ որ մնացածները շուրջ տակ ժամանակներու մէջ է ճշմարտութիւնը տեսնել միմիշայ Ս. Գրոց կարդ մը գրքերու եւ համարներու մէջ: Ճշմարտութիւնը կր դժոնուի ամրող Ս. Գրքէն մէջ եւ ոչ թէ միայն այս կամ այն գիրքերուն մէջ:

Սակայն Ս. Գրքը ոչ միայն ներշնչեալ լատեան մրն է, այլ՝ ներշնչող: Ս. Գրքը սքանչելի յուշարձան մրն է գրական արականի: Ս. Գրոց մատեաններուն մէջ կը խօսեն բանառութեաններ, հուսորներ, խորհուղներ, պատմողներ: Կրօնական արժէքի բով նկատի պէտք է առնել իւրաքանչիւր գրքի ուղղագիտական արժէքը, անոր հնութիւնը, անկորնչելի հարստութիւնը, այլազան բուանդակութիւնը եւ զաղափարներու վեհութիւնն ու ազնուութիւնը: Ս. Գրքը միշտ դժմանանքով կարգացուած է իրեւե գիրքուղական մատեան: Անոր գրականութիւնը կարելի է բազգատել ուրիշ որեւէ գրականութեան հետ: Հոն չեն պակսիր գեղեցիկ եւ խորունկ զգացումներով զրուած էլեր, բազմաթիւ բանասաւեղծներ իրենց ներշնչումը անէկ քաղաքած են: Տանթէ, Միթքն, որ Ծննդոց գրքի ազգեցութեան ներքեւ գըրեց իր նշանաւոր «Դրախտ Կորուսեալը», Եւյլուրի, չատ բաներ կը պարտին Ս. Գրոց: Ֆրանսացի Դասական հեղինակներէն Ռասին, Շաթոպարիան, Լամարթին, Հիլկո, Վինյի, Նոյնպէս Ս. Գրոց չատ բաներ կը սկարտին իրենց քերթողական գործերուն մէջ: Ժամանակով մեզի աւելի մօտ Վեռլէն եւ Բեկի կրած են ազգեցութիւնը Ս. Գրոց: Խակ Քլուսէ համակուած է ամբողջութեամբ Ս. Գրքով: Ոչ միայն գրականութիւնը, ալ եւ ուրիշ արուեստներ ներշնչուած են Ո. Գրքէն: քանդակագործներու, նկարիչներու, երաժշտական համար ան ներշնչարան մը եղած է, անհասնում նիւթիւր հայթայթած է արուեստագէտներու:

Իր գրական եւ զեղագիտական արժէքէն անկախ, Ս. Գրքը գաստիարական մեծ

գեր ունեցած է մարդկութեան վրայ: Դարերով Ս. Գրքը գաստիարական է քրիստոնեայ ժողովուրդներ, անոնց հայթայթելով բարյական եւ հոգեւոր անսպառ սընունդ: Աւետարաններ եւ Սազմուններ գործածուած են իրեւե դասագիրք: Հեղինակ մը կ'ուսէ թէ նւրոպայի քրիստոնեայ ժողովուրդներու մշակութը կը հանգչէ երկուս սիներու վրայ: Ս. Գրք եւ Հեղինակ: Ս. Գրքը եւ Հոմերոսը Արեւմտեան քաղաքակարթութիւններ, կ'ըրթութեան երկու սիները եղած են: Փոլ Վալերի իր մէջ կործին մէջ երր կը վերլուծէ Արեւմտեան քաղաքակարթութիւննը, կ'ըսէ ի միջի ալլոց թէ ան կը հանգչէ երեք շնմերու վրայ: Յունական միտք, Հոմոէտակն օրէնքն է եւ հեեւր-Քէլիստոնչական ողեկանութիւնն: Տանիչէ Ռուպու աւելի խորացնելով նոյն զաղափարը, կ'ուսէ թէ անոնցմէ մերջնո՞ն: Ս. Գրքը ամենէն անհրաժեշտն էր, առանց որուն Արեւմուտաքը պիտի չըւրաց այն ինչ որ եղաւ:

Բայց այս ազգեցութիւններէն անդին եւ աւելի, Ս. Գրքը մանաւանդ կրօնական Մատեան մրն է, անոր սիրուր եւ կերպներ կրօննն է: Ս. Գրքը մեզի կը փոխանցի Աստուծոց յայտնութիւնը, կը պարունակէ յափետեական կեանքի խոսքը: Կրօնական ճշշմարտութեանց եւ կեանքի աղբիւն է ան:

Ս. Գրքը մեռած եւ չըր տեսութեանց ուրիշ մը չէր այլ՝ կենդանի եւ արտակարդ զօրութիւն մը ունին անոր խօսքերը, որոնք մէկ կը լուսաւորեն, կը ներմացնեն եւ կը յուղեն: Ս. Գրոց Մատեաններու խօսքերը ամենէն խոր ճշմարտութիւնները կը պարունակէն: անոնք կը խօսին Աստուծոյ, մարդու, անոր ծագման, ճակատագրին, փրկութեան եւ յարութեան մասին: Անոնք գէմ յանդիման կը բերեն մեզ Աստուծոյ, Անոր մեծութեան եւ յափետեական ներկայութեան: Ցովհաննէս Ռոկերերան Հայրապետ կ'ըսէ թէ Ս. Գրքը խօսակցութիւն մրն է Աստուծոյ հետ:

Ս. Գրքը փիլիսոփայութիւն մը չէ, վարդապետութիւն չէ, այլ կեանք, կեն-

զանի վկայութիւն մըն է : Աստուածաշունչը մեզի կը պատմէ Աստուածոյ միջամտութիւնը ժարդկային պատմութեան մէջ : Կը ներկայացնէ մեզի Աստուածոյ Յայտութիւնը, թէ ինչպէս Ան յայտնուեցաւ նախ Արքահամբ, Խոահակի, Յակոբի, Մարգարէներու եւ ի վերջոյ ամրողնեկան յայտնութիւնը կատարուեցաւ Յիսուս Քրիստոսով : Աստուածոյ բնութիւնը, նկարագիրը եւ անձը իր կատարեալ ձեւով ճանչցանք իր Միածին Որդիով՝ Յիսուս Քրիստոսով : Ս. Գիրք Աստուածը, ինչպէս վիտի բայէ Փառքալ այնքան դեղէկօրէն, «Փիլիսոփաներու եւ գիտնականներու 'Աստուածը' չէ, այլ Արքահամբ, Խոահակի, եւ Յակոբի Աստուածը» : Ս. Գիրքը կը ներկայացնէ մեզի պատմութիւն մը, ուր Աստուած կը գործէ, եւ գէպքեր, պատմարներ՝ ուր Աստուած կը միջամտէ :

Յունական փիլիսոփայութիւնը կամ առևէ ճիշդ Պղատոնականութիւնը կը հետաքրքրութիւնի աշխարհի գաղափարով, Ս. Գիրքը՝ կեանքով, պատմութեամբ : Յոյնը կը դառնայ իրմէ դուրս, գէպի բնութիւնը, Ս. Գիրքը իր ուշադրութիւնը կը դարձնէ մարդու անձին, դոյութեան, ճակատագրին, անոր կեանքի իմաստին : Ինչ կ'արծէ, կ'ըսէ Ս. Գիրքը, եթէ մարդ բոլոր աշխարհը շահէ եւ իր անձը կորսնցնէ : Ս. Գիրքը փոխանակ վերացական վարդապետութիւն մը ներկայացնելու, ինչպէս է օրինակ Պղատոնի գաղափարներու աշխարհը, կը ներկայացնէ դէպքեր, անցուդարձեր, այլ խօսքով՝ պատմութիւն մը :

Յունական իմաստակիրութեան Աստուածը գաղափարներու կառուցման մը գտադիրն է : օրինակ Արքստուել բնութիւնն մէկնելով կը գտնէ Անշարժ Շարժիչը, Առաջին Շարժիչը, որ կ'անդիտանայ աշխարհը, անտարրեր է մարդկութեան ճակատագրով : Այս իմաստով, Յունական փիլիսոփայութիւնը յուետես է, քանի որ Աստուած չի հետաքրքրութիւնը աշխարհով, մարդ ձգուած է առանձին աշխարհը, այս աշխարհի մէջ : Բնդհակառակն, Ս. Գիրքը մեզի կը նկա-

րագրէ Աստուած մը որ կ'ապրի, կը գործէ, համակ կենդանութիւն է, կը սիրէ եւ կը վարձատրէ : Ի վերջոյ Աստուած մը «Զիտինակս սիրեաց Աստուած զաշխարհ», մինչեւ զմրդին իւր Միածին ետ, զի ամենայի որ հաւատայ ի նու, մի կորիցէ, այլ ընկայցի զիեանան յաւիտենականա» (Ցովհ. Գ. 14.) :

Ս. Գիրքով հաւատացեալը գիտէ թէ ինք տուանձին չէ այս աշխարհի մէջ եւ իր հոգեկան տառապանքներուն, նեղութիւններուն, գրախտութեանց ատեն կրնայ զիմել մէկու մը, հայցել օգնութիւնը բարեգութ Զօր մը :

Այսօր մարդիկ հետզհետէ կը վերապատճան Ս. Գիրքին եւ անոր ճաշակը կ'առնեն. ինչո՞ւ. որովհետեւ այսօր մարդիկ կը փնտուեն ինչ որ թանձրական է, գոյութեական : Գիտենք թէ այսօրուան փիլիսոփայութիւնը (Գոյութեանապաշտ) կը զրազի առաւելաբար մարդուն գոյութեամբ . մարդու ուրութենէն, պայմաններէն, կացութենէն եւ տառապանքն կը մեկնի բացատրելու համար Տիեղերն ու իրականութիւնը : Ս. Գիրքի մէջ ալ առաջին աստիճանի վրայ գործած է մարդը, անոր գոյութիւնը եւ փըրկութիւնը : Բոլոր Աւետարաններն ալ կը չէտեն այն զիլիաւոր գաղափարը, թէ Քրիստոս եկաւ փրկելու մարդը : Մարդը եւ անոր ճակատագրիը զիլիաւոր եւ միակ նըղուատակն են Քրիստոսի :

Ներկայ բարոյապէս յուսահատական եւ տագնապալից շրջանին, երբ մարդկային ճշմարիտ արժէկներ կլանուած են համատարած բնկերային շփոթութիւնէ, որքա՞ն անհրաժեշտ է բնթերցումը եւ տարածումը Ո. Գրոց ու անոր առաջադրած բարոյական ճշմարտութիւններուն, վասնզի ան մեղի պիտի բերէ կեանք եւ առաւել կեանք : Աստուած յաւիտենական է եւ Անկէ բխող չունչը եւ ճշմարտութիւնը՝ Աստուածաշունչը՝ յաւիտենական :

ՆերՍԵՀ ՎՐԴ. ԲԱԳՈՒՑԵԱԼՆ